

չըլար բայց եթէ իր քարորդի ազդեցութեան համար և ոչ ինքնին ձգարտութեան, իրը թէ Յաւիտենական ճշմարտութիւնը՝ որ աշխարհի յայտնուեցաւ, արժանի չըլար մարդկութեան մտքերը միացնելու և անոնց տիրանալու, և եկեղեցիները բաւականանալ կարենային համագործակցական միութեամբ մը, որով փոխանակ իւրարու հօտը յափշտակել ջանալու, ջրիստոնեայ աշխարհի վերանորոգման հարցով ու անհաւատներու դարձով զբաղէին: Բայց ո՞ր հաւատքին կ'ապելու են զանոնք, — ըստ կամս, նոյն իսկ ոչ մի հաւատքին, քանի որ դաւանութիւնը երկրորդական կարեւորութիւն մ'ունի: Արդէն այն կեղծ դրութեան հիմնադիրը, William James գրած էր. «Աստուծոյ ինքնութիւնը, հարկաւորութիւնը, աննիւթականութիւնը, պարզութիւնը, անհատականութիւնը ևն... ամենաբարութիւնը, ինքնիրեն սէրը և բացարձակ երջանկութիւնը, ինչ օգուտ ու եիև ստուգիւ այս ամեն ստորոգելիները մարդոս կեանքին համար: Երբ անոնք մեր կենցաղին վրայ ոչ մի փոփոխումն կ'ըրբերեն ինչ կ'օգնէ կրօնական ըմբռնութիւն թէ անոնք ձգարտ կամ մարդ ըլլան»:

Այս եղաւ Լօզանի ուղղութիւնը, որուն տրամաբանական հետևանքն են վերոյիշեալ այն որոշումները, որոնց յանգած է: Նոյնը եղած է դժբախտաբար նաև հայ մտածելակերպի առանցքը: Միութիւն՝ միութեան համար, եկեղեցւոյ համար. և կեղեցին՝ մարդկութեան ներկայ բարօրութեան համար, և բարօրութիւնն ալ ինքնիրեն համար: Միջոցները այլևս վախճանի դերը կը կատարեն: Յաւիտենական ճշմարտութիւնը: Անոր իրաւունքները ձրագրէն դուրս են, իբրև հինցած մտայնութիւններու զիւտ: Սիր, միտքիւն, համերայնութիւն ի ջնաս ճշմարտութեան: անհարգի լույսը: Եւ այս մոլեռանդ և ոչ բանաւոր սիրոյ հալոցին մէջ հաւատքի նկատմամբ անհեթեթ հակասութիւններ

հեշտեաւ կը ձուլուին: Աստուած երրորդութիւն է կամ ոչ, Գրիստոս Աստուած է կամ սոսկ մարդ, երկու բնութիւն ունի ի մի անձին կամ երկու անձ կամ մի բնութիւն. եկեղեցին մի է կամ ո՞չ, խորհուրդները թուով եօթն են կամ նոյն իսկ երկու, մինչև իսկ մի, կամ ոչինչ. մկրտութիւնը սրբութեան աւազան մ'է, կամ ոչ, Ս. Հաղորդութիւնը Յիսուսի մարմինն է գոյացափոխութեան խորհուրդով՝ կամ ոչ, սոսկ հաց մ'է, կամ Յիսուսի մարմնոյ պատկերը ու խորհրդանիշը ևն... Այս ամէն հակասութիւններն ալ ճշմարտ են, իւրաքանչիւր ջրիստոնեայ կրնայ հաւանածը զրկել ու դաւանել, որովհետև որոշուած է. — Զիջողութիւն մ' և իցէ եկեղեցւոյ ո՞ և է դաւանանքին, զաղափարին, մատակարարուած խորհուրդներուն, քանի որ ամէնն ալ ի վերջոյ Ս. Հոգւոյն թելադրութեամբ և գործակցութեամբ կը կատարուին: — Թէ ո՞րքան ջրիստոնէութիւն կը մնայ հոս և ո՞րքան անջրպետ հրէական կամ մահմադական մտածութեան հասնելու, թո՞ղ այդ սկզբունքներու հաւատացողներու խիղճը վկայէ:

Այս սխալ սկզբան հետևանքով՝ թէ՛ Համագումարին վերոյիշեալ որոշումները՝ և թէ՛ առաջարկուած տեսութիւնները զուրկ են եկեղեցւոյ միութեան պայմաններու ողջամիտ գիտութենէն: Այս սոցիալութիւնը միայն կրնայ լիով բացատրել այնքան արտառոց տարածայնութիւնները և անյաջող ելքը ուր յանգեցաւ Համագումարը:

(Շարունակելի) Զ. ԿԱՐՊԵՍ ԱՍՏՈՍՆԻ

ԽԱԹԹԻ ԵՐԿԻՒ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

«Բոյմ-վեպ» պատմութեան Խմբագրութեան
 Զեր թանկաթէք մամագրի Յուլիսի համարին մէջ Պր. Յակոբ Գրիգոր ուշադրութիւն կը հրաւիրէր «կոնսակ» յի մէջ իմ հրատարակած Խաթթի արձանագրութեանց վրայ, և այդ էջերէն վեր կը նայէր մի քանի սխալներ: Պր. Յակոբ-Գրիգորի այս եռանդուն հետախուզութիւնները կ'ապացուցանեն անոր հետաքրքրութիւնը նախահայկական պատմութեան և անոր յարակից բոլոր խնդիրների մասին որոնք կը թուին գրաւ

1. Խ. Expérience religieuse, trad. Abauzit, Alcan, 1906, p. 326.
 2. Խ. Բագմ. 1927. Թ. 10. էջ 819.

էւ յարանուև կարեւորութիւն մեր զգոյք բոլոր խաւերին մէջ:

Կայս մասնանշուած սխալների մասին:

Ա. — «Եդույնակի ներկայ տարուան փետրուար 19 և 26 թիւերի մէջ գրեւով Պր. Եօաննէս Ֆրիտտիխ թարգմանութեանց մասին, պարտք համարեցի հարազատօրէն ներկայացնել այն ինչ որ խաթիթի բեւեռագրերի այդ կորովի վերծառնող հրատարակած էր խաթիթի թագաւորներէն Մորտիլիէ Բ-ի բնագրերէն: Պր. Յակոբ-Գրիգորի նկատողութեանց հետեւեղով այժմ էրկրորդ անգամ աչք անցուցի «Der Alte Orient»-ի Band 24. Heft 3. «Aus den Hethitischen Schriftstum» պրակը (1925) ուր Պր. Ֆրիտտիէ հրատարակած է այդ բնագրերը: Եւ կը գտնեմ հետեւեալը (էջ 5) «Da aber als er dem Wettergott gut war wu(r)de der könig von Neschama dem könig von Kuschshara un(ter)tan?»: Ինչպէս կ'երեւի թարգմանութեան այդ ձեւէն, Պր. Ֆրիտտիէն ալ յայտ ժամանակ ապահով չէր աճանախարհի մասին: Արդէն ինքն ալ ստորագրեալ ծանօթութեանց հըր յաւելու որ այդ բառին ընթերցումը անվստահելի է, քանզի որոշապէս կարող է կարգաւ միմիայն un, և un(ter)tan = նպատակ կը կարգաւ ենթադրաբար:

Երբ հայ ուսանողը հայ գիտակից հասարակութեան կը ներկայացնէ այս կարգի հետաքրքրական գումարներ, անոր պարտականութիւնն է ուղղօրէն և հաւատարմաբար տալ խաթիթի բեւեռագրի գերմաններէ կամ անգլերէն թարգմանութիւնը: Եւ այդպէս ալ բրած էի նա 1925-ի աշնան, ի հարկէ առանց գուշակել կարենալու որ անկէ մի քանի ամիս յետոյ Պր. Ֆրիտտիէ «Zeitschrift für Assyriologie» Neue folge. Band 2. էջ 274-ի մէջ աճանախարհ պիտի թարգմանուի բանտարկեալ և ոչ թէ un(ter)tan):

Բ. — «Կոչնակ»-ի միջնետն թիւին մէջ առնելով Ֆրիտտիէի թարգմանութիւնէն զործածած էի թէ թրպարեանաչ և թէ լապարեայ ձեւերը, որպէս թագաւորական տիտղոս: Կոչն իսկ «Կոչնակ»-ի միջնետն տողերէն դիւրին է եզրակացնել որ Եւպարեանաչ ձեւը պարզ տպագրական մի սխալ էր:

Գ. — Ըստ իս, աւելի կարեւոր է խաթիթի արձանագրութիւնների մէջ յիշուած խարրի — շայաստան բառի հնչման եղանակը և աշխարհագրական բովանդակութիւնը: Պր. Յակոբ-Գրիգորը կը հաւատէ որ Պր. Ֆրիտտիէ սրբաբարծ է այդ ձեւը և կը նախընտրէ խարրի խարրիչումը: Այս վերջին ձեւը զործածած են նաև Պր. Իմիլ Ֆորթէի և անգլիացի եգիպտագետ Սիտին Սմիթի (Journal of Egyptian Archaeology: N. 5. December 1925, էջ 87): Բայց ապահով եմ որ Պր. Յակոբ-Գրիգորը թոյլ պիտի տայ ինձ մասնանշելու որ Պր. Ֆրիտտիէ 1926 Յունուարին, այսինքն վերոյիշեալ բնագրերի թարգմանութիւններէն մի մարի յետոյ, հրատարակած «Staats verträge des Hatti-Reiches in Hethitische sprache» գործին մէջ, երկու տեղով և անփոփոխօրէն կը զործածէ Harri ձեւը:

«Mitteilungen der Vorderas. — Ägypt. Gesellschaft» (E. V.) 1926. I. էջ 95-ի վրայ Պր. Ֆրիտտիէ մանրամասնօրէն կը պատմէ խաթիթի թագաւոր Եուպարիտիւտի մայրի երկարաւուս պատերազմները HARRI-Mittanni-ի դէմ Կարձնակ միջնետն բնագրերի (էջ 160) Պր. Ֆրիտտիէ կը գրէ «տակայն երբ իմ (Մորտիլիէ Բ.) պատգ Եուպարիտիւտի մայրաքաղաք HARRI-ի երկիրը և նուաճեց HARRI-ի ժողովուրդը»: և այլն:

Այսու ամենայնիւ պէտք է աւելցնել որ շատ քիչ կարեւորութիւն ունի մէկ կամ միւս ձեւը: Ասկայն ինչ որ աւելի էական է մեր նախապատմութեան տեսակետէն, այդ այն իրողութիւնն է որ Պր. Ֆրիտտիէ իր այս վերջին թարգմանութիւններով այնչես ոչ մի կասկած չի թողար որ խարրի կամ խարրի երկիրը պէտք է նշյանցնել ոչ թէ Վասայ ծովու աւազանին, կամ շայաստանի ունէ մասին, այլ Միթիթանի երկրէն (այս օրուան ձերապալուն) դէպի հարաւ, զուցէ Ամասոսի մարքին հետ: Գրեթէ բոլոր Գերմանացի խաթիթագէտները մինչև անցեալ տարի խարրի կը նշյանցնէին շայաստանի հետ, իսկ Անգլիացի եգիպտագետները, ինչպէս Սիտին Սմիթ, Գամպլը և Լօյ (Cambridge Ancient History: Volume II. 1926. «The Hittite Empire» և յարակից քարտեզը) կը պնդէին որ խարրի պէտք էր գտնուէր Արեւելեան Միջերկրականի արևմտի մասին: Արդ Պր. Ֆրիտտիէ նորագոյն ընթերցումները կը թուին շատ քիչ կասկած թողնել Անգլիացիներու տեսութեան ճշգրտութեան մասին:

Դ. — Գայով Vemyia բառի ճիշտ իմաստին, նորէն պէտք է կրկնեմ որ Ես 1925-ին չէի կարող գուշակել որ Պր. Ֆրիտտիէ այդ բառը մտաւեթ թարգմանուելու փոխարէն պիտի կարգար իբրև հանդիպիլ, գտնել: «Der alte Orient»-ի վերոյիշեալ թիւին մէջ (էջ 9) Պր. Ֆրիտտիէ զործածած ձեւն է «թէգարմանա քաղաքին բուլոր հրամանատարները Verleiteten mich zum Bleiben»: իսկ նոյն էջին վրայ մի ծանօթութեամբ կ'աւելցնէ «Hielten mich darin»:

Իսկ եթէ Պր. Ֆրիտտիէ նոր բաղադրութիւններով Vemyia բառին համար նոր իմաստ գտած է, զուցէ նոյնպիսի ենթադրական, որչափ առաջինը, այդպէս սխալը իմօ չէ: Ես թարգմանած էի այն ինչ որ գտած էի այդ տողերին մէջ:

Արդ մի անկեղծ բարեկամական խորհուրդ ետանդուն Պր. Յակոբ-Գրիգորին: Ըստնաւորապէս խաթիթի թագաւորների արքայական դիւանը և անոց ուղիք ընթերցումը կարող է անսահմանօրէն լայն լուսարձակութիւններ բովանդակել մեր ցեղի ծագման և նախապատմութեան մասին: Գուց ունիք միջոց և ժամանակ ձեզ նուիրելու խաթիթական բեւեռագրերի ընթերցման և խորունկ ուսումնասիրութեան: Կ'արժէ որ զուց մտնէք այդ ուսման խորքերը, հիմնապէս ուսումնասիրէք այդ և յարակից խնդիրները և գրաւէք մի հեղինակաւոր դիրք մեր պատմագիտական աղբաւ միջավայրին մէջ:

Արեւս Եստրասեւ

